



40 ՓՅ.

## ՇԱԲԱԹԱՓԵՐՓ

40 ՓՅ.

Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Երգիծաբանական

ՏՆՈՐԷՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՕՔՄԵՑԵԱՆ

Հասցէ, Դալաթիա Նորատունկեամ խան

Ժ. Տարի Թիր 30

ՇԱԲԱԹ

19 Ծունիս, 1899

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԳԱՐԺԱՎԵՏ ՄԷ. — Ի նշ է առաւելութիւնը:  
ՀԱՅԱԲ. — Եղջոյն առ 20րդ դար.  
ԴԻՇՈՂ. — Շաբաթ ական քրոնիկ.  
ՕՄԻՐ. — Պարասէր (վիպակ).  
Վ. Ա. ՀԱՆ. ՓԱ. ՓԱ. ՀԱ. Վ. — Համն ու կէսէն վերջը:  
Գ. Փ. — Հետաքրքիր Շողակաթը:  
ԴԻՏԱԿ. — Ժամուն Թապախները:  
\* \* \*. — Խենթութիւն է:  
ԹԻՇ-ԹԱՌ. — Կը յուսա՞ք թէ:  
Պ. ՊԵԶԱԶ. — Ապուր ուտել է:  
Մաղիկի հեռագիրները:  
Ազգային լուրեր:

### ՅԱՅՑԱՐԱՐՈՒԹԻՒՆ «ԾԱՂԻԿ»

Յառաջիկայ Յուլիս 3ին կը լրանայ Ծաղիկի  
Ժ. տարեցրջունը 52 թիւ առթողջապէս հրատա-  
րակուած ըլլարով, Ժ. տարեցրջանը կ'սկսի յառա-  
ջիկայ Յուլիս 10ին դարձեալ թիւ 1է:

Նոր շրջանին բաժանորդադրութիւնը ըստ ա-  
ռաջնոյն տարեկան 50 և վեցամսեայ 25 դահե-  
կան, անփոփոխ պահած ենք, միշտ կանխիկ վը-  
ճարելի:

Այն բաժանորդներ՝ որոնք հաշիւ ունին Ժ. տարեցրջանէն, թերթ չպիտի ստանան եթէ իրենց  
հաշիւները չփակեն մինչեւ Յուլիս 3:

Կը խնդրուի նաև մեր Պատ. Գործակալներէն  
որ հաճին մինչեւ նոյն թուականը կարդագրել ի-  
րենց հաշիւները: ՏՆՈՐԷՆՈՒԹԻՒՆ «ԾԱՂԻԿ»

### ԴՆՁ Ե ԱՌԱԽԵՏԱՋԵՎԵՐՆԵՐ

Պատ. Ռւսումն. Խորհուրդը, տեղեկացած ըլ-  
լալով որ, քանի մը թաղային վարժարաններ տա-  
րեկան քննութեան պատրաստութիւններ կը տես-  
նեն, պաշտօն յանձներ է կրթական տեսուչին՝ ազ-  
գարաբել այդ վարժարաններու վարչութեանց, որ-  
պէս զի ընկալեալ օրէնքին համակերպին, այսինքն  
փոխանակ այժմէն կատարելու՝ վերամուտին թո-  
ղուն տարեկան քննութիւնները:

Ազէկ. — Սակայն ի՞նչ է եղեր այս փոփոխու-  
թեան առաւելութիւնը՝ զոր չբարեհաճիր բացա-  
տրել:

Ենթադրենք թէ 8—10 վարժարաններու մէջ  
ՄՀանաւարտ ըլլալիք կարգեր կան: Ասոնք վերա-  
մուտին, այսինքն Սեպ.ի մէջ քննութեան պիտի  
ենթարկուին, (ինչ որ կը տեւէ բաւական ժամա-  
նակ), վիճակացոյցները պիտի պատրաստուին, հան-  
դէս պիտի ըլլայ Պատրիտր.քարանի կամ Մայր ե-  
կեղեցւոյ մէջ, ուր իրենց պիտի յանձնուին վկա-  
յականները (գուցէ հոկտ.ին կամ նոյեմ.ի սկիզ-  
ները):

Սակայն այդ աշակերտները՝ որոնք կ'ուղէին  
Ազգ. կամ օտար բարձրագոյն վարժարան մը մըտ-  
նել տարեցրջանին սկիզբը և վկայական ի ձեռին,  
ի՞նչպէս պիտի օգտուին այս տարածամ վկայա-  
կաննեն որ զիրենք 2 ամսուան շրջանէ մը կը զըր-  
կէ. ի՞նչ անպատեհութիւն կայ, եթէ Ռւսումնա-  
կան Խորհրդոյ անդամները կարդաւներկայ գըտ-  
նուին զլաւառը թաղային վարժարաններու դրա-  
ւոր կամ բերանացի քննութեանց և այս կերպով:

մեծ գժուարութեան մը առաջքը առնուն:

ԶԵ՞ մի որ մէկուկէս երկու ամսուան վաքանսէ մը յետոյ՝ ուսանողք վերաքաղ մը ընելու անհրաժեշտ պէտք պիտի ունենանու իսկ եթէ առարկուի թէ կրժական տեսուչին ներկայութեանը պէտք է քննութիւնք տեղի ունենան, այդ պարագային մէջ ալ ամէն դպրոցի եթէ ոչ զատ զատ, գոնէ 8—10 տեսուչ պէտք է դմուի՝ մէկ ամսուան մէջ աւարտել կարենալու համար:

Նոյնպէս, եթէ առարկուի թէ օգերուն տաքութեան պատճառաւմ է այս տնօրինութիւնը, այն ատեն հարկ կ'ըլլայ կամ առանց դասախոսելու՝ տղաքը առնել նստիլ վարպետ տուտուի պէս և կամ վարժարանները փակեր: Անշուշտ պէտք չէ մոռնալ որ գործը, դասախոսութեանց ընդհատումը ի՞նչ մեծ զրկանք է:

Ուրիշ բան մըն ալ կայ. — Առաւելրութիւն մըչէ՝ վաքանսէն առաջ կատարել քննութիւնները, որպէս զի որ և է ճիւղի մէջ թերի դտնուող աշակերտք՝ կարենան 1—2 ամսուան շրջանին մէջ պատրաստուիլ կրկնն քննութիւն մը տալով կարդ փոխելու:

Բայց որպէս զի օրէնքը յարդած ըլլանք, թո՛ղ Ռւսումնական Խորհուրդը վրանաւարացից քննութիւնը նոյն իսկ Յուլիս կամ Օգոս ամսոյ մէջ կատարէ՝ երկու կողմին ալ գոհացում տալու և դիւրացնելու համար շրջանաւարտ աշակերտաց բըռնելիք ուղղութիւնը:

ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ ՄԸ

բոյապէս եւ նիւթապէս զգացնել տուած չեն այն ծանր եւ միանգամայն վեհ պաշտօնը զոր խղճամբա կերպով կատարելու համար հիմնական ուսմանց հետ ունենալու նաեւ մոքի ու սատի առողջ եւ ներդաշնակ դատարակութիւն մը:

Բայց ինչո՞ւ կը վնասուենք այս օրայմանները, եւ մեր ուսուցչութեան մէջ գտնուողներէն կամ գտնուելիքներէն շատեր ինչո՞ւ այդ պայմանները լրացնելու համար տարիներով աշխատին, քրախնք թափեն՝ քանի որ ասղին անաշխատ եւ շատ հեշտ կերպով իրնան ուսուցչական վիայագիր ձեռք անցնել:

Եւ ի՞նչու կառոր փրթուծ ուսումնական թաղ. վարժարանէ կ'ելլեն եւ ուսուցիչ կ'ըլլան. — վասն զի կը տեսնեն առեւտարական հրապարակի վրայ զործ դտնելու դժուարութիւնները եւ կամ կը մտածեն թէ ուշական թիւն է իրենց ընելիքը, ինչ որ խոչոր սրակերնուն համար շատ ծանր կուգայ. եւ զիստն թէ իրենց խակութիւնը ամենօրեայ յանդիմութեանց դուռ պիտի բանայ, ինչ որ անհանդուրժելի է իրենց պէս զարդացեալ երիտասարդաց համար, որոնք մատենագրութիւններ վերլուծած են, բանաստեղծութիւններ կլած են եւ գիտեն ամոքերուն հետ Տառհապէ՛ն ընել, լուսնին հետ նարտ խաղալ, հեղակարկաչ ալեաց հետ Ֆի-Ֆու-Ն ընել, հեշտօրոք զեփիւուին միջնցաւ սիրաբաննել դիցուհեաց հետ. ուստի մի մասնաք եւ ինձ հետ խոստովաննեցէք թէ այս բանատեղներուն «օրկէ խախիկէ մը ըսէ» կամ «զընանայէ, Պաղտատին փոսիթան եկե՞ր է, ըսելը ամենամեծ եւ անքառելի ոճիր է, քանի որ անոնց բանաստեղծական թուխները ջլատել ըսել է, քանի որ ապագայ ոլուէտներ ոչնչացնել ըսել է, ուստի մենք, բիացայի մարդիկու, հարկ է որ մեղայ գոշենք եւ թոյլ տանք որ ուսուցչութեամբ զբաղին, գէթ հսկի հետ գործելու համար, գէթ բազմացնելու համար զգայուն, գեղեցկագիտ եւ գեղեցկապահ բանաստեղծներ: Ահա այն ատեն 20րդ դարուն սեմէն ներս պիտի մանենք առաջնորդութեամբ բանաստեղծներու լէգէնինի մը որ կազմուած է երկայն մազերով, նուրբ պետսերով, պղամկցուած աչքերով,

շուշորդի նայուածքով պատահներէ, որոնցմէ անցուշտ մին յառաջ անցնելով, կրնամ երեւակայել թէ, սա կերպով պիտի ողջունէ նոր դարը:

«Մ՛վ քանները զար, ո՞վ 19 երկար, երկարագոյն եւ ամենաերկար զարերէ ի վեր սպասուած երջանիկ ժամանակ. ահա կ'ողջունեմ ի զիմաց բանաստեղծ եղբայրակցոց քու վեհ գալուստ, որ արեւու մեծամանչ, ճաճանշամեծ եւ ճաճանշամիտ երեւումէն անհունալիս վեհ է. մենք գիտէնիք զարդ, խոցած էինք մայիսի սոխակէն, վարդի թերթերէն եւ ամարելու խաղերէն. այս՛, ո՞վ վեհափոյլ եւ փայլավեն դար (հոգ չէ բանաստեղծութեան մէջ առանկ դարձուած քներ կ'ըլլան) մեր բանաստեղծի հոգին հետ կը խօսին սիւգն ու զեփիւու, ծովն ու ծովակ, սոխն ու սոխակ, սարդն ու վարդ (նմանաձայնութիւն կ'ըսեն ասոր) եւ ասոնք ահա մեր զգայուն սրախն կը խօսին ամէն ինչ եւ ասոնք ահա

## ՈՂ ԶՈՅՆ ԱՌ 20րդ ԴԱՐ

Ճշմարիտը՝ ամինալ կուգայ վրաս երր գրիչս ձեռք պառնեմ գրելու համար դարձեալ մեր կրթական վիճակին վրայ, դարձեալ մեր զպլոցական տղայոց մտաւորակին այն վիճակին վրայ, որով առեւտրական կամ սեալնաւորական, գրական կամ ուսուցչական հրապարակը ելլել ամէն մարդու ուտելիք տապուրը չէ. բայց իրազութիւնը կայ որ ակռաները բացած կը ներկայանայ՝ գործնականորէն հաստատելով թէ չորս գործովաւթիւն չգիտացողն ալ գրագիր կ'ըլլայ, քերականութիւն չգիտացողն ալ գրագիտ կ'ըլլայ, բայց առաջարկութեան ամենատարրական պայմաններուն իսկ անտեղեակ եղողն ալ ուսուցիչ, մանկավարժ, տեխնիս խոչոր սիխոզուները կրնայ շալին, իւրովսանն կազմակերպելու համար մեր յառաջիկայ սերնդեան հոգեկան եւ մտաւորական շնչքը (՞. ՞.):

Բայց ասոնք մեղապարտչեն, քանի որ իրենց բա-

մեր զգայուն սրտին խօսեցան քու երեւումդ, 19րդ դարը իր քով պահեց Հիւկօի, լամարթինի եւ Պայրընի հոգիները իսկ զուն՝ ո՛վ 20րդ դար, մեր հոգին պիտի ունենաս ցոլացներու համար յաջորդ դարերուն, իր մի փարոս գրական աղջամուղջին մէջ բայց մենք, 19րդ դարու վերջին զաւակունքս, ունինք այնչափ համեստութիւն ազաշելու համար քեզի որ, մեծամեծ փառքերով չի պանծացնես զմեզ, զի զիտենք թէ ինքնին պիտի զրոշուի մեր անունը քու ճակալով վրայ, անմահութիւն տալով քեզմով մեզի եւ մեզմով քեզի:

Ահա ասանկ բանաստեղծներ են, որոնք պիտի առաջնորդեն զմեզ, միամտօրէն կարծելով թէ ուղարկ ևնք:

ՀԱՅԱՐ

## ՀԱԲԱԹԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Խնդրին մ.ջ՝ բաժանումը մոռցուած.—Թաղական-ներ՝ որոնք իրենց զաւակը օտար վարժարան կուտան. —Ռւսումնական և որիուրդին, թէ՝ ատրիարքարանին. —Կ եղրունականը ինչո՞ւ Երայ Երթալ կ'ուզէ. —Նորածեւ ծանուցումներ.—Էն Ետքը քահանան ու Լիքահայրը . . . հարսնիքի մը մէշ. —Ծեծը չէ վերցուած. —Նախ հարուստ Եղիք՝ ապա ամուսնացէք, որպէս զի ձեւ զաւակները զեղեցիկ ըլլան:

\*\*\*

Եեր անցեալ շարթուան քրոնիկին մէջ Ֆիլորեայի խնդիրը լուծել ջանացած էինք, բայց բաժանումը ընել մոռցած ըլլալով, անդիէն ասդիէն զանգատուներ սկսուծ են համիլ. Եէնի-Գարուն կը մրմույ թէ՝ իր վարժապետու վարժուհներու «Դիտողի» գրածին պիտի աղէկ ժամա. նակ ջանցուցին, Սամաթիան կը պոռայ թէ մենք ոչ օդի ունինք ոչ գինի. միւսը կախ չրինք կ'ըսէ, եւ այս պէսով մէջերնին նոր խնդիր մը կը բացուի. Թէեւ մինչեւ հիմայ շատ անգամներ տեսած էինք որ փառքը, պատիւը, մեծութիւնը, չնորհակալութիւնները դժուար կը բաժնուին մարդոց մէջ, բայց պարտաւին համար չէինք կարծեր որ . . . բաժանումը դժուար ըլլար. բայց քանի որ իրենք կը փափաքին, իրեւ անկեղծ գրող (կրող չը կարդաք), բաժանման խնդիրն ալ կ'ընենք, եւ կը վերջացնենք Ֆիլորեայի գալրոցական բանալիրին կատակեր-գութիւնը:

Հայհոյութիւններու տեղատարափներ, կուրեներ, բա-նարաններու մէջ չգալուած բառեր, բնական պատմուաթեան մէջ գանուած կենդանիներու անունները սովորեցուցած են . . . աշակերտներուն, Ամմաթիոյ մասը:

Գինին, օդին, զինովութիւնը, պիտան կ'առաջնորդէր Եէնի. Գարուի վարժարանը՝ որոնց կը նուիրենք տօքթօրի մը գինովութիւն անուն զիւքը՝ ուրիէ Դում. Դարուի Զորս թաղերու աղքատախնամը 5 փարայ կը շահէր . . . երբեմն:

Բնիթեցողներուն ձգելով ընել փորձը որ ամէն պա-

րագայի մէջ՝ յայտնի է թէ, բազմապատկութեամբ կ'ըւ-լայ:

Շաբէները, մանխները, Եար հէյ, Գորէտները, անբարո-յական նախորդներով երգերը կը պատկանէին Մայր վարժարանին, իսկ Կէտիկ Փաշային ալ սեփհականու-թիւնն էր այն՝ որ այս երեքն դուրս էր եւ որ ամէնէն աւելի իր ջիղելուն դպած իրողութիւն մըն է:

\* \* \*

Ի՞նչքան զարմանալի պիտի գտնէք երբ ըսեմ ձեզ թէ, Կէտիկ Փաշայի թաղ. Խորհուրդնի անդամներէն եր-կուքը իրենց զաւակները օտար վարժարաններ կը դր-կեն, եւ որոնցմէ մէկն ալ բահարձակ առաւելութիւն շահող թաղական մըն է:

Ես տարօրինակ կը գտնեմ, որովհետեւ մեր վար-ժարաններու մէջ թաղական ազաներու զաւակները մաս-նաւոր առանձնաշնորհութենք կը փայելեն, ասիկայ շատ աղէկ գիտեմ, որովհետեւ ժամանակաւ ես ալ թաղա-կանի զաւակ եղած եմ, եւ գիտեմ թէ թաղականի մը տղան բնաւ տկար իր զաւերուն մէջ. միշտ իր վարքը բարի կ'ըլլայ եւ իր զաւերուն մէջ ալ ամէն ա-տեն քաջալաւ, յոյժ քաջալաւ է, որովհետեւ իր առած թիւերուն վրայ միշտ խաչ մը կը տեսնուի, չըսեմ տասը խաչ: Ես՝, ասանկ առաւելութիւններ կան, դուք ք-աւ չէք փափաքիր որ թաղականի զաւակ ըլլաք, այլ սակայն երբ դպրոցին մէջ 10 խաչ կ'առնէք, կեան-քի դպրոցին մէջ դէռօ խաչ պիտի առնէք: Ես թաղա-կանի տղաքներ գիտեմ, որոնք եթէ աղքատ ըլլային, պիտի վոնառուէին դպրոցէն, բայց բաղդը հասած ու իրենց հոցը թաղական բնարած էր:

Ա՛խ աս բախտը, բայց շեղեցանք, նորէն ուղղուինք մեր ճամփուն մէջ:

Արդ, ըսինք թէ, թաղականի տղաքներ կան որոնք օտար վարժարան կ'երթան, ինչո՞ւ սակայն այս ամէն մասնաւոր առանձնաշնորհութենք ստոնակոխ ընել մա-նաւանդ թէ, իրաւունք չունի՞նք խորհելու թէ, Կէտիկ Փաշայի Թաղ. Խորհուրդը ինքն իսկ իր վարժարանին վրայ հաւատք չունի, որ արժան չի տեսներ իր տղաքը հոն դրկել: Զաշխատինք շատ եւ զիմակը վար առնենք:

Որովհետեւ այդ վարժարանին մէջ ժամանակէ մը ի վեր է սիրել, պաշտել հողիս, հրեշտակս, ներկայ, ան-ցեալ, ապառնի, ուղղուական, սեռական, բառերը, բայերը, հոլովները, խոնարհութենք մէծ դեր մը կը խաղան, այնչափ մէծ դեր մը որ կարելի չէ եղած մինչեւ իսկ տղաքներէն ծածկել որոնք իրենց ժամանակին մէծ մասը կ'անցնեն այդ . . . ամեակարեւոր ինդիրներով:

Անշուշտ այս պատճառոււ է որ յիշեալ թաղական-ները իրենց զաւակները քաջեցին հանեցին վարժարա-նէն եւ սկսան գրկել մայրապետներուն դպրոցը: Ուրեմն իրաւունք աւնիք մենք ալ խորհուրդ տալու որ ժողովուրդն ալ իր զաւակները քաջէ ամէնէ, եւ այն տաեն թաղական խորհուրդին ուրիշ բան չմնար ընել, բայց եթէ գոցել դպրոցը ու բանալիները գրկել . . . մայրապետներուն:

Բայց չեմ հասկնար թէ ինչո՞ւ այսքան աղմուկ, ինչ ըսել է. միթէ վարժապետ ու վարժուհի իրար սիրելու իրաւունք չունի՞, անոնք սիրու չունի՞ն:

«Ոիրեցէք, ազնիւ երիտասարդներ, բայց ձեր սէրը միայն թող ձեր սիրուը գիտնայ եւ ոչ թէ այն աստիճան զրագիք անով, որ ձեր սրտին գաղտնիքը, պղտիկ տղաքներուն ալ յայտնի ընէք: Եւ եթէ ձեր սէրը անկեղծ ու մաքուր էնի այն ատեն ձեր խնդիրը որ կ'իմանամ թէ Ռւսումնական Խորհուրդին սեղանին վրայ կը գտնուի, աւելի կարծ ճամբորդութիւն մը պէտք է քնէ, եւ Պալի Բաշայի զառիվարչն վար իջնելով երթայ Պատրիարքարան՝ ուրտեղ ձեզի կուտան խոչ մը՝ եւ նարօտ մը, որով կրնաք կազմել տիստար ընտանիք մը: Ե՞ն ուրեմն, արդարացուցէք ինքզինքնիդ, եթէ անկեղծ էք խակ եթէ հակառակը, այն ատեն ձեր ընթացքը գատապարտելի է, եւ թաղական Խորհուրդոյ երկու անդամներն ալ շատ իրաւունք ունին իրենց զաւակը մայրապետներուն զրկելու եւ ես ալ ազատ եմ այս տողերը գրելու:

\* \* \*

— ինչո՞ւ կեզրոնականը քալել կ'ուզէ:

— էֆէնսիմ, Բերացիներուն համար երթեւեկութիւնը գժուար կ'ըլլայ անոր համար:

— Վայ ատանկ հա՛, բայց ո՞վ ըսաւ թէ կեդրոնականը Բերացիներուն համար բացուած է, Աստուածնիդ կը սիրէք նէ ո՞վ Բերացիներ, գոնէ սա կեզրոնականին մէջը քիթերնիդ մի՛ խոթէք, ճգեցէք ախապար, դուք հարուատ էք. 1 չէ, դուք 2 կեդրոնական ալ կրնաք բանալ, Մբլանտիտի սիս կալուած ունիք, Շիշլի պէս գերեզման, թող զիանայս եւ զմանկտիս կ'երջապէս ամէնէն հարուստ թաղն էք, մինչեռ կեզրոնականը բացուած է ամբողջ Պոլսոյ թաղերուն համար, եւ հոն Պէօյիւքտէրէն, Մաքրիգիւզէն, Խասդիւզէն ու Ենի եւ Գում-Գաբրուներէն տղագներ կուգան, որոնց համար ահապին գժուարութիւն պիտի ըլլար ցուրտին ձմեռին Բերայի զառիվերը ելլալ կեդրոնականը երթալու համար. ի՞նչ ընենք, Բերացիներու Քէֆին համար ամբողջ Պոլսոյ թաղերը անհանգիստ ընենք:

\* \* \*

Այս շարթու ալ ծանուցումներու տարօրինակութիւններ. պը՛ռու տակաւին կը սոսկամ: Վաճառատուն մը կը ծանուցանէ որ ինք պտտառատ է ծախել իր Շահնամարանքները:

### ՀՐԵՇԱՅԻՆ ԶԵՂՋՈՎ

Այս կը սոսկամ, եւ ծախողը ո՞վ է, բնականաբար գաղան մը, տէ՛ հրամանեցէք, ո՞վ պիտի կրնայ երթալ եւ զաղանէ մը առեւտուր ընել:

Այս տարօրինակ ու՛քամը սոսկայն սցս անդամ Եսնքիներու քաղաքէն չի գար, Եկեղեցի կ'երթայի ու ձեռքս տուին գեղին թուղթ մը, որուն ինծի ազդած սոսկումն աղօթքամ չիրցայ բնել. արդեօք օր պիտի ըլլայ որ, իշական, գաղանական զեղչերով ալ ասլրանք պիտի գնենք, թերեւս . . .

Ուրիշ ծանուցում մըն ալ որ թէեւ հրէշային չէ,

բայց աբնակներու ընտանիք մը ամբողջ ներկայ է հնա, հայր ու զաւակ, թոռ ու թունորդին Այդ ծանուցումը կոչում կ'ընէ իր մեծ (մեծապատի՞ւ թէ մեծ) կղզիարնակ, վասփորանակ եւ մաքրիգիւզարնակ, տղնիւ յաճախորդ ներուն որ . . . կարդալ հաճին (թէ եւ ես այդ աբնակներէն շեմ եւ իրաւունք ալ շունիմ կարդալու, որուն համար ներողութիւն կը խնդրէմ) հիմայ կը հարցնեմ թէ Մագրիգիւզ ալ անբնակ մասնիկը կրնայ մի ունենալ, մինչզեռ վասփորը համայքով կրնայ ըսել վասփորաբնակ, այդ վասփորին իրաւունքն է. իտներ համար կը զիմնիմ ալ տանք, բայց Մագրիգիւզին իրաւունք չենք տար որ մաքրիգիւզարնակ ըսէ: Բայց եկու տես որ այս գրութեամբ ռէքը մըն ալ մենք ըրած եղանք, ուստի կը խնդրենք որ մեր թերթին այ իր դարձանաբնակ զրամներէն մէծիտիէ մը զրիէ որպէս զի մեր ծաղկեաբնակ ընթերցող ները իրմն գեղարձանաբնակ դղեղերը առնեն ու գործածեն :

\* \* \*

Ճոխ հագուած հարանեւորներ, շնառ կառքեր, զարդարուն մոսեր, Տէր եւ Տիկիններ եւ այս ամէնը կիրակի օրը Բերայի մէջ. կառքերը սրարշատ կ'ընթանային, ի զո՞ւր կը փնտուեմ քահանան ու կնքահայրը, սրանք ամէնէն վերջի կառքին մէջ վերջապէս կը նշամրեմ, ամքած, սքլած վիճակի մէջ, խելքս չի հասնիր, այդ հաըսնեւորները բարեկրթութիւն ըսուած բանը բնաւ չէի՞ն գիտեր. լսուած բան է որ քահանայ եւ կնքահայր ամէնէն վերջի կառքին մէջ ըլլան. եթէ ես ըլլայի այդ քահանան, չի պասկեր եւ եթէ կնքահայրը խաչը չի բաներ, չիտակը շատ քաղաքավար հարսնեւորներ են եղեր:

\* \* \*

Ազ ըսաւ որ ծեծը վերցուած է մեր վարժարաններու մէջէն, չի՞ հաւտատար, մտիկ որէք ծայսեան վարժարանին մէջ, չարաթներ առաջ տղայ մը ծեծ կ'ուտէ դաստատուէ մը, թէեւ տղան իր կերտած ծեծը շատոնց մարտած է, բայց կ'երեւայ թէ տղուն հայրը՝ առթի մը կ'սպասէ եղեր իր վրէծը լուծելուու Անցեալ շորթու հանկալթի հրգենին գիշերը. այն խառնաշփոթ ժամանակին մէջ, յիշեալ հայրը ծեծող դաստատուն ետիւլամէշ կ'ընէ:

— Վարժարանին, մէջ ծեծ կ'այս միւսիւ:

— Այս՛, երբեմն պղտիկ հարուածներ կուտանք, բայց շատ կ'աշխատինք խուսափիլ այդ տիսուը հարկէն . . .

— Բայց ինչպէս կը ծեծէք:

— Օ՛ չնչին կերպով շատ թերթեւ, պղտի տպտակներ:

— Բայց կ'ուզէ՞ք որ ձեզի մանկավարժական նոր դրութեամբ ծեծի մը օրինակ տամ :

— Օ՛ շատ գոհ կ'ըլլամ:

— Հրամմեցէք, ըսելով փառաւոր տպտակ մը կ'իշեցնէ խեղճ միւսիւն, որ հազիւ կը յաջողի պղծիլ:

Տեսա՞մ մի գործնական մարդը, փոխանակ ուսումնական Խորհուրդին գիմնելու կամ Ծաղչին հեռագիր քաշելու, ինք իր ձեռքով, գտառեր եւ գործադրեր է:

\* \* \*

— Կուզե՞ք գեղեցիկ զաւակներ ունենալ:

— Ռով չուզեր:

— Այս ատեն պէտք է որ նախ հարստանաք եւ ապա ամուսնանաք, որպէս զի գեղեցիկ զաւակներու տէր ըլլաք, որովհեաւ բնդհանրապէս սիրուն զաւակներ ունեցողը հարստաներն են եղեր, ինչպէս կարդացինք նոր հրատարակուած գրքի մը մէջ :

Մինչեւ հիմոյ կը կարծէնք որ, աղքատներուն միակ հարստութիւնը . . . , սիրուն զաւակներ ունենալնին էր, բայց անանկ չէ եղեր, այս խնդրոյն վրայ պիտի խօսինք յառաջիկայ շարաթուան քրոնիկով :

17 Յունիս

Դ ՏՊ,



### Պ Ս Գ Վ Ս Ե Ց

(Վիպակ)

Օնիկ աղան տույգ եւ զուտրճառէր անձ մըն էր, Բաւական զեղադիմ էր եւ միայն կանացի տչքերու չէ որ կը հանդիսակը աշխարհի մէջ:

Այս պատճառով մնոնց հաճելի թուիլը սրբազն պարսք կը համարէր ինամուտծ արգու զարդեր կը կըրէր եւ իր տունը, կոկիկ եւ ճաշակաւոր, յաճախ իր գոները կը մանար պարասակը տիկիններուն:

Օնիկ աղուն չատ կը սիրէր պարբ: Խնչպէս թատրոնը, պօրսան, նոյնպէս ալ զգլիսիչ վալս մը՝ սիրոյ արտաքին գործոց նախարարը կը համարէր. եւ, չարախօս թերանները կը պնդէին թէ, այս ճշմարտութիւնը հաստատելու ջանքերուն մէջ չէր թերանար:

Հա՞րկ է աւելցնել թէ Օնիկ աղային մկրտութեան անունը չատ երկար միջոցներ չէր թողաւր իր տուած երեկոյթներուն մէջ. ընդհակառակը չատ դիրութիւններ կուտար իրեն: Յովհաննէս Մկրտիչն կեանքի ամէնէն անհան պատճանները մեծանդէս եւ մեծածախ կը տօնէր: Բայց եթէ դրամը կը չուէր, ի փոխարէն գեղեցիկ սեռին տալու ժամաները կուգային լեցնել իր ամորի հրատառը սիրու:

Ու եկաւ օր մը, օր մթին եւ տիրուր, ուր Օնիկ աղային արկդերը նուռազ չողլողուն գարձան: Իր արդու վարդը նուռազ փայլուն, մազերը նուռազ խնամու եղան, եւ վերջապէս ամրող էութիւնը նսեմութեան ամպի մը մէջ սկսաւ սուզիլ: Եւ, ո՞վ գժրազդութիւն, ժայռաներն ալ, այդ ամպերու ետին, ճշմարիտ աստղերու պէս տակաւ սկսան անհետուանլ:

Իր երեկոյթները հասուցած էին զինքը այս խեղճ վիճակին: Երեկոյթներուն պատճառը իր անունն էր, եւ անուան ալ պատճառը համանուն սուրբը:

Օր մը, Օնիկ աղան, փիլտրովայական խոր մտածմանց մէջ սոււասնելէ ետքը, յանկարծ ներշնչում մը զինքը զրդեց եկեղեցի երթալ, Յովհաննէս Մկրտչին ներկայանալ եւ իր ազգեցիկ անուանակցին պաշտպանութիւնը խնդրել:

Լուսարարի մը հանդիսեցաւ.

— Ահա՛, ըսաւ, լուսարարը տախկա է:

Աւա՛զ, ամէն յոյս կորած էր: Իրմէ շատ աւելի չըքաւոր կ'երեւէր այն՝ որու վրայ կեդրոնացուցած էր իր յոյսերը, հազիւ թէ ամէնէն անհրաժեշտ զգեստի ծուէնը կը ծածկէր անոր լերկ մարմինը:

Օնիկ աղան գլուխը տիսրութեամբ շարժեց:

— Ափսո՞ս, ըսաւ, ինձմէ առաջ վճացուցեր ես ունեցածդ չունեցածդ. անշուշտ ինձի պէս անուանդ բազմաթիւ տարեդարձներուն առթիւ երեկոյթներ տալով բարեկամներու:

ՕՄԻՒԾ

### ՅԱՍՆ ՈՐ ԿԵՍՆԵՆ ԳԵՐՋԸ

\*\*\*\*\*

Երբ կիրակնօրեայ արեգակը տարբեր շողերով կը ծնի հորիզոնին վրայ, եւ երբ եկեղեցիներէն զարձողները փոշիներնին ու քրտինքներնին սրբելով եօւկուն քամվէսիին պէտքը կ'զգան, երբ սովորական հէլվային հոտերը՝ որ ընդհանրապէս կիրակի օրերը մէջտեղ կ'ելլան, կ'սկսին տակաւ հրատէր կարդալ դատարկ փորիկներու, եւ վերջապէս երբ ժամացոյցի սլաքները կէս օրը կ'աւետուն՝ ալ քիւլպասդիի հոտերէն փողոցները անանցանելի կը դառնան եւ ստամուգները կ'սկսին իրենց սովորական հիւրընկալութիւնը: Եւ որովհետեւ օրուան այդ անտանելի տաք ժամերուն եւ ոչ մէկ զբաղում կըրնայ գսհացում տալ մարդուս, ուստահ՝ բարձիկը առնողը բազմոցին վրայ կը փոռի եւ կան ալ որոնք մինչեւ իսկ գուլպայինին հանելով գիշերուան քուն կը քաշեն:

Եւ այդ է պատճառը որ սովորաբար կիրակի ցորեկները տուներու պատուհանները ոչ ոք կ'երեւայ, բացի մէկ քանի խըլէզներէ, որոնք սենեկի պարապութենէն օգուտ քաղելով, միսաֆիր տուն կը խաղան անձայն անշըռուկ:

Հսէ՛ տեսնեմ ազնիւ ընթերցող, դուն ալ այդ բարի սովորութիւնը չունի՞ս արգեօք:

### Բ Ե Ր Ա Յ

Բ երայի համար կրնանք ըսել թէ, պարապոյ ժամերը խաղամոլութեամբ կ'անցնին մինչեւ տանսուկէս: Եւ այդ որոշեալ ժամուն է որ կ'սկսի թուալէթը: Հայելիները նեղ կուգան, մազերու փոխէները կ'սկսին շարուիլ ճակատներու վրայ, բուտուայի դիմակը կուգայ տեղաւորուիլ գէմքերու վրայ եւ պօթերը տէքուը կը լրացնեն:

Այրերը՝ արդէն խոլ պատրաստ դուրս կը նետուին. ծառայ, սպասուհի, կոթնտու, խոհարար, աղայ, աղջիկ երիտասարդ, չափահաս, այր, կին, ծեր ու պառաւ, մինչեւ անգամ պղտիկ չնիկներն ու փամբուլ կատուները որոնք տարբեր ուղղութիւններով չորս անկիւնները կը ցրուին: Կուլտ բոնուները կառքերու մէջ բազմած, անկուտիները հետիւտն, կը տարածուին հանրային պարտէնին մէջ: Թաղուպետական պարտէզը ժառանդէն տէ պօն կ'անուանի, այսինքն տատաներու պարտէզ, եւ ի-

ըոք, այդ կարգի սպասուհիներու եւ պէտէներու հոսանք մըն է որ կը թափի այդ վայրը. գուրսը երկաթէ վմնդակներէն ներս դիմող խոնարարներու եւ կառաօններու շարքը կը նշմարուի որոնց բերնին ջուրերը կը վաղէն սպիտակ գոզնոց կրող ունիներուն համար . . . Հոսայս պարտէներուն մէջ է ջիբէսը, մօտան, նուլօթէն ու մրցումը՝ միւսիւները թութ էլեկան Եւայինները թութ ալա շիք: Բայց արգար դիտողութիւն մը զոր չեմ խնայեր հոս ընելու, առ է թէ, կիներն ու աղջիները ի՞նչ նպատակաւ ձախ ձեռքերնին կ'ենթարկեն ժիւքը բանելու անշարժութեան . թող ներուի ինձ հարցնել իրենց թէ այդ բօղիսիօնին մէջ երբ հարկ ըլլայ նկար մը կամ վայր մը մատնանիչ ընել աջ ձեռքով, յառաջ գալիք պատկերը ի՞նչ բան կը յիշեցնէ տեսողաց . . . (ինդքեմ փորձը սենեկին մէջ առանձին կատարուի):

### ՍԿԻՒՏԱՐ

Սկիւտարցիք՝ թէեւ առիթ չունին հազարեւմէկ դժուարութեամբ յառաջ եկած թուալիթնին ցոյց տալու, սակայն եւ այնպէս ըստ օրինի չեն մոռնար կիրակիի տամսուկէսը եւ խըզ խըզի վրայ պորտերնին գուրս կը ձգեն բազմելու համար կամ տիլէ տէսթան Զիֆթիկ կազինօսին, եւ կամ թող տէբոսի պատա Մառքօին եւ կամ տէվէ պազըռտան Զամլըճայի գաղաթը: Հոս սպասուները տիկիններուն հետ գուրս ելլալու իրաւունքն զուրկ են: Երիտասարդները քութէզանութեան մէջ Բերացիններուն քար կը հանեն եւ այնչափ վարուետ են, որ աշքով կը խօսին, աչքով գործ կ'եփեն:

Բազմութիւնը նախ, Պէյէրի եւ Մառքօի պարտէզները կ'երեւի, յետոյ Զիֆթիկի զըլովա հանչնտէներու ձիքը կորուուք գեղգեղանքը մսիկ ընելու կ'երթայ, ուր անկիւնը նուագող խլացուցիչ պառմը պառմը հրաւէր կը կարգայ ախշամնի աղաններուն, որոնք չօրուխով չօճուխով շիչ մը տիւզին բոլորտիքը կը շարուին, չմունալով սակայն գրանի հարիւր տիրէնմոցը որ փոքրիկ մանչիները կէս ժամը անգամ մը կ'երթան լեցնելու պախալ Խառիլառուէն:

Զմոռնամ ըսելու որ հոս պառաւները ածի խահուէ, տիկինները կազէօգ, աղանները տիւզ ըրախի, եւ պըզտիկները հանգստապատառ կ'ուտեն, իսկ պիտան ճախանի միւսիւներուն յատուկ է որ լաւ գիտեն երեք մատ փրփուր կապել տալու արուեստը . . .

### Գ. Ա. Տ. Գ. Ի. Կ.

Գատրգիւղը ինչպէս գիտէք Բերայի մինիաթիւնն է որ թուալէթի ու նուզօթէի մասին անկէ վար չի մնար, Մէօհւրատարի պարտէզը, որ իրենց երես ճերմկցնող վայրն է, անուանի է իր ֆըռանաըզ քէօսէլէսի կրավիէռովը եւ թիւյ տէօքէն մասթիքայովը: Քնանալու սովորութիւնը օդի տրամադրութենէն կախումունի, որ սովորականէն շատ կանուխ կը նստի արտեւանանց վրայ մինչեւ որ ժառատէն մաէսթուօն մազերուն քումատան ի հանդէս ածէ եւ սինեալը տոյ իրեններուն: Ալ քունէն ելլովը ուռած աչքերով կուգայ ծառի մը տակ հովահրիւ, միշտ նայելով

եւ սպասելով պիտայի գաւառթին՝ որ պաղի՝ փչող հարաւային տաք հովէն . . .

Երիտասարդ եւ երիտասարդուհի չեն երեւիր այդ պահուն, այլ անոնք ջզջիներ են, որոնք մասթը կը սիրեն գործել . . . Փողոցներու անկիւնները սանդինեներ կ'երեւան, որոնք անցնուղիսում բերը կը դիտեն, հաւածնածնուն բէշէն կապուելու համար:

Հոս պիտան է որ կը քշուի աւելի. օղին ծերերու ըմպելի դասուած է, պղտիները լոխում մը ծամծմելու իրաւունքն խիկ չունին . . . Գալով շիքէսին՝ Սալմաթուսւսի եւ Զըխսալընի փափկաճաշակ օրիորդներուն կը յանձնարեմ որ անգամ մը այցելեն այս գիւղը. դասախոսութիւնները ձրի են:

Զմոռնամ ըսելու որ Մօտայի եւ Հայտարգւաշայի զքսավայրերն ալ մահրում չեն մնար տամնուկէսի առիթէն Անոնք որ անգղիական կուստո կը սիրեն, Մօտա կը վաղեն ընդհանրապէս, պամաններու տեսակն ու ձեւը գնահատելու, խիկ անոնք որ կանանչէն, կարմիրէն, սեւէն ու թիրիչէն, կ'ախորժին Հայտոր Փաշոյի պարտէզները կը դիմեն, ուր մատամ Զումպուլաչին, մատմազէլ Քուինը, եւ ուրիշ հրէուհիներ լաւ գիտեն վայլեցնել ատոնք:

Վերջապէս կիրակիի ՏԱՄՆՈՒԿԷՍՆ է որ արեան շրջանը կ'արտզցնէ, թուալէթին մլաւմ կուտայ, մեծ ծախսերու կը մատնէ ամէն զելամէն թագ եւ ամէն աեզ:

### ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ



### ՀԵՏԱՔՐՔԻՐ ՇՈՒԱԿԱՐ

Շողալաթ հ սնըմ ըստ սովորութեան տան վերնայարկի սենեկին պատշգամը նատած՝ դնելիք առշային սուխերը կը չարդէր, եւ ամէն բան ձեռքի տակ պատրաստ ունենալու համար իւղը, բրինձը, տերեւնները եւ թէնճէրն առաջուց բերած եւ նստած տեղը անկիւն մը դըրած էր:

Մողէկի ագնիւ ընթերցողուհիք զարմացմամբ պիտի կարգան այս տողերս եւ պիտի բամբասեն Շողալաթը իբրեւ շըւշէուէ կին մը խոհանոցը տան վերի յարկը պատշգամին պաշ է եւ շըւշէն վախտղրած ըլլալուն համար:

Յայտնելէ առաջ թէ ի՞նչ զըրառո՞ պատճառաւ Շողակաթ հանըմ իր տօւան սենեկին մէջ պատուհանին առջին նստած կը դնէր, կը հարցնենք թէ, տեսա՞ծ են կալաթա-Բուլէսի եւ կամ Մպորապետի Դրան աշտարակին պահնորդները, որոնք գիտակով իրենց չորս կողմը չարունակ եւ ուշագրութեամբ կը գիտեն որգէս զի տեղ մը հրդէն պատահելուն պէս՝ ժողովուրդին իմացնեն: Շողակաթ հանըմ ալ այսպէս իբրեւ ոշտարակի գէտ, իր տունէն եօթը թաղ անդին տուներու մէջ անցածին ու դարձածին, դրացիներու ամէն ըրածին ու թողածին, փողոցէն անցնող դարձող մորգոց գործին, եւ մինչեւ խիկ տան եւ փողոցի չուներուն կերածին ու խմածին ուշադիր հետեւելով՝ հետաքրքիր ըլլալն իրենբան գործ

ըրած ըլլալուն, շէր կրնար վայրիկեան մը անդամ իր դիտարանէն հեռանալ եւ այս պատճառաւ հարկադրուած էր ամէն բան հոն ընելցախնալով որ պզտիկ բան մը իր ուշադրութենէն կը վրիալի եւ ետքը մանրամասնութիւնով անոր ասոր պատմելու դիւրութիւնը չի կրնար ունենալ ։ Զառնանք ըսել թէ Շողակաթ, հանըմ այն առեն պատուհանին առջեւէն անդին կ'երթար եւ տան վերաբերեալ գործերով կ'զբաղէր իբրեւ տան տիկին, երբ ժամացոյց կէս գիշեր հնչէր եւ մօմերը մօրուեին։

Գաղափար մը տալու համար Մառէի աղնիւ ընթերցողաց Շողակաթ հանըմի հետաքրքրութեան նկատմամբ, յառաջ կը բերենք անոր մէկ երկու տեսակցութիւնը իր դրացիներուն եւ սըվոր նըվոր հետ։

—Բարի լոյս, Տիկին Հոռովիկ։

—Աստուծոյ բարին, Տիկին Շողակաթ։

—Ճանըմ, Տիկին Հոռովիկ, աս առառու տղակ ինչո՞ւ համար ուշ գնաց, ձեռքն ալ կարծեմ շննիցի պէս բան մը կար, պարապ էր չանթան, թէ չէ մէջը բան կար։ Եթէ պարապ չէր, ճանըմ, Հոռովիկ հանըմ, ոտքդ պագնեմ, մէջինը ինչ էր նէ՝ ըսէ՛, եթէ պարապ էր, մէջը ինչ գնելու համար չանթան հետը շուկայ տարաւ։

Տիկին Հոռովիկ միամտօրէն Տիկին Շողակաթի հետաքրքրութիւնը լիովին կը գոհացնէ եւ ինչ օգուտ, եւ կեր պատեր, ճարն է հատեր» ըսելով քովէն կը հեռանայ։

Դարձեալ։

—Բարի իրիկուն, օրիորդ Նեվրիկ։

—Բարի իրիկուն, Տիկին Շողակաթ։

—Երէկ առառու եղայրո՞՝ հաճի Աբրիկ մէկու մը հետ կառքով մեր առջեւէն անցաւ, ո՞ւր կ'երթային կոր, քովի մարդզ ո՞վ էր։

—Եղայրոս, Տիկին, ուժի օրէ ի վեր հայրիկիս հետ գործի մը համար տեղ մը գացած է։ միւս եղայրո՞ Դասպարիկն ալ հիւանդ է, շուկայ չերթար կոր, տունն է։

—Շատ սիսալ, օրիորդ Նեվրիկ, ես ճեր եղայրը՝ Աբրիկ չե՞մ ճանչեր, տէ՛ր ողորմեաւ ըսէ՛, աղջիկս, ո՞ւր կ'երթային կոր, քովինը ո՞վ էր, խանութիւն ընկերն էր երկուքնին քիթ քիթ տուած բան մը կը խօսէին, անողան ինչ կը խօսէին, անողան եղարդ նշանածին եղայրոն էր, պէսպէլի ինչ եւ իցէ կը հասկնանք ես . . . ։ Գասպարիկը հիւանդ է ըսիր։

—Այս, աիկին, հարբուժս եղեր է։

—Ինչո՞ւ հարբուխ եղեր է, պէտէւէ ինքինքը մանցուցած է, կը փանգտաց կոր, կը հազայ կոր։ Վիճակին օրը ընկերներով ո՞ւր գնաց պատելու, գիշերը տուն եւ կա՞ւ, մօրաքրոջը հետ շննես սրողողածի պէս բան մըն էր, պարբեցն ամուսնու սրողեցաւ, ո՞ր առտուն էր, միտքս չի գար կոր, +եւշէ պատիալն մեծ թուղթ մը շնուր իսրկեց, քանի՞ օխա շնուր էր ան, անո՞ւ պիտի եւ փէք, գալիք ժոռչէ՛ր ունիք, մօրաքրոյդ պիտի զայ, հօրաքրոջդ ամուսինը տա Զատակին ձեզի շնորհաւորի եկաւ նէ՛ ձեռքը ճերմակ թուղթի մէջ պլլած բան մը կար, ի՞նչ էր ան։

Օրիորդ Նեվրիկ, այս անհատնում հարցմանց ամէն նուն կարձ պատասխան մը կուտայ ի մեծ ցաւ տիկին Շողակաթի սրտին։

—Զիյտեմ, տիկին, պարապ տեղը ինքինքդ մի՛ յոգնեցներ, բան մըն ալ շվատեմ եւ կը հեռանայ քովին միտքը գնելով որ այնուհետեւ տուած բարեւն ալ չտոնէ։

Ուրիշ տեսակցութիւն մը։

—Գասապ պատուհանին ապակիին զարնելով։

—Նէ՞ տիու, տուածու, պէնի՞ մի չաղըրըյօրսուն։

—Հէ՛, հէ՛, տուր պիր բարչա։

Տիկին Շողակաթ վար կ'իջնէ դուռը կը բանայ։

—Կէլ իչէրի, պիր սանտալեա կէթիրէյիմ տէ օթուր եօրկունըդ ալ։

—Ա՛ մօռէ, տուածու, պէնիմ օթուրաճաք վակթի՛մ մի վառ, նէ՞ տիու. նէ՞ սէօյլէյէճէքսին։

—Ճանըմ, գասապ, օ էթի քիմին էվինէ կէօթիւրիյօրըն։

—Զէլէսի Տիմիթրաքինին էվինէ կէօթիւրիյօրըն, նէ՞ վառ քի։

—Շու քէշէտէքի սաւը պօյալը պէօյիւք էվէ՞ մի։

—Հէ՛, ուռայա կէօթիւրիյօրըմ։

—Ճանըմ, գասապ, քա՞չ օքքա էթ տիր, գըվըրձքը մը տըր, զէմպիլին իջնտէքի զավավաթլար շէլէպինին տիր, քա՞չ թանէ էնինառ ալտը, քաղաք քա՞չ օքքա տըր, սէմիզօթուա ալտը՞ մը, եօգսա՝ ալաճաք մը. հա՞նկը զավավաթճըտան ախզուիթ էտէ եօլար. Էչչէն ճումաս էրթէսի կիւնի սատթ իքի չէրեէք կէշէրէք պիր տիզի պալըք կէօթիւրիյօրըն, տօղուս սէօյլէ օ պալըլը սատթճընըն էվինէ կէօթիւրմէտի՞ն միւ Աւման, ոնլարտա նէ՛ գատար պալըգ եէրէշը, Գուգարա տըրլար, նէ՞ տիրլէր . . . Տիւն կէճէ սատթ պիր պուշը պէշ կէշէրէք շու քարշըքի էվէ սէյալ թօրպա իլէ պիր շէյ կէթիւրտին, նէ՞ իսի օ . . .

—Ա՛ մօռէ, տուածու, պո՞ւ նէ գատառ լափ, սէնին իշին կիւճին եօ՞գ մը, շը՞գ եօգառը, էվին հըզմէթինէ պագ, արա՞գ եագամը, պրա՞գ շու, զէմպիլին իբինի. գօյ վէր, իշմէ կիւտէյիս։ Եւ մսավաճառը ուժով մը կը քաշէ Շողակաթի ձեռքէն զամբիւզին չուանը եւ շալկելով գուսնէն դուրս կը նետուի թթին տակին մըմռալով. —ա՛ մօռէ, ալու նէ՞ պիչմ պէրպաթ գարը . . .

Ուրիշ տեսակցութիւն մըն ալ։

—Էնրգ, Դէռգ, թըք՛ք, թըք՛ք, թըք՛ք (սպատուհանին ապակիին զարնելով)։

—Ի՞նչ է, Շողակաթ տուածու։

—Եկուր վեր, մանչս, քեզի բան մը պիտի բանմ։

—Զէ՛, չեմ կրնար գալ, գպրոց կ'երթամ կոր, ուշ կը մնամ, միւսիւս ինծի կը պատէ։

—Դուն վեր եկուր աղուոր մանչս, ես միւսիւիդ կըսես, եկուր վեր, տահա գպրոցին սատթ մը վահիթ կայ, եկուր կ'ըսեմ կոր, քեզի չէքէր պիտի տամ. (դուռը կը բանայ)։

— Ո՞ւր է շեքէրը տուր որ երթամ: — Հելէ քիչ մը վեր եկուր, աղուոր մանչս: Տղան վեր կ'ենէ շաքարին սիրոյն համար, որուն գոզը Շողակաթ հանըմ բուռ մը շաքար կը լեցնէ: — Աղուոր մանչս, աս գիշեր հայրիկիդ հետ ձեր տունը եկող միսաֆիրը ո՞վ էր: — Կայսէն նայիմ . . . անունը մոռցայ . . . օ՞փ, չլսեմ անունը միտքս չի գար կոր: — Խըսըմնի՞դ է: — Խըսըմնիս է ես . . . ինծի անանկ կը սիրէ քի, չանթաս ալ անոր ըրած հետիյէն է: — Քեզի ո՞վ չփրեր, աղուոր մանչս, նայէ քեզի շատ սիրելուս շատ մը չեքէր տուի, տահա կ'ուզե՞ս: — Զէ՛, չեմ ուզեր դպրոց պիտի երթամ, ատիէօ: — Աղուոր մանչս, հարսնիքնիդ ե՞րբ է: — Քոյրի՞ս հարսնիքը . . . առջի սլսակին է, ի՞նչ կայքի: — Հայրիկիդ՝ մայրիկիդ նոր ֆիստան շինե՞ց. քոյրիկիդ ճիշէզները ո՞ր մօտիսմթան կարեց. քոյրիկիդ քեզի սիրող մարդուն հետ Ատա պտտելու գնաց նէ՛ քեզի ալ հետ տարա՞ւ, մանչս. հոն փորերնիդ անօթեցաւ նէ՛ ի՞նչ կերաք. մինչեւ իրիկուն պտրուցա՞ք, քոյրիկիդ ճամբան, քեզի սիրող մարդուն խօլթուխը մտա՞ծ կը քաւէր. իրարու հետ ի՞նչ խօսեցան. վարօրին մէջ լիմօնաթան ֆիստանին վրայ թափեր է, լէքէ եղա՞ւ. քեզի սիրող մարդը քոյրիկիդ բան է ըսեր լիմօնաթան թափելուն համար, քոյրիկիդ ալ լացեր է հա՞ . . . Հայրիկիդ քեզի սիրող մարդուն հետ իրիկունները ո՞ր կազինօն կ'երթայ. հայրիկիդ՝ Ատայէն եկած իրիկուննիդ գինո՞վ էր, սաաթը չորսը հինգ անցած էր տուն եկաք նէ, հայրիկիդ ուշ մնալնուդ համար կոիւ պիտի հանէ եղեր, մայրիկիդ թող չէ տուեր, հա՞ մանչս ան գիշերը ի՞նչ կերաք, գինի խմեր էք, ճերմա՞կ էր գինին թէ սեւ, ան քեզի շատ սիրող մարդը ո՞ր օտան պառկեցուցիք. էրթէսի առտուն սիւտլիւ խահվէն քոյրի՞կիդ հրամցուց ան մարդուն:

— Օ՛ օ՛ օ՛ ֆ�' ֆ�', ան ի՞նչ խըստար լախըրտը է օ՞փ, օ՞փ, իշտէ ես կ'երթամ կոր, Շողակաթ տուտու, միւ սիւս ասօր ինծի յանցաւոր պիտի ընէ ուշ մնալուս համար, զրօսսնքէ պիտի զրիէ. ես իրիկունը կուդամ չգիտցածներս քեզի սորվեցնելու կ'ըսէ ուշլուտդան, եւ դուրս կը նետուի շաքարները գրալանած եւ մրմուալով քթին տակէն (կէշմէ նասիալինտէն):

Գէորդ սաստիկ զայրացած էր Շողակաթ տուտուին, որ պատճառ եղած էր իրեն ուշ մնալուն եւ ասոր համար ճաշէ եւ զրօսսնքէ զրկուելուն. ուստի երեկոյին դպրոցի ընկերներէն չորս հինգ տղաց հետը առած շունչը շիտակ Շողակաթի տան առջին կ'առնէ եւ կը հրամայէ ընկերներուն լիմօնի կեղեւներու տարափ մը իջեցնել Շողակաթ խաթունի նստած սենեկին պատուհաններուն վրայ. (հրամանը ճշդիւ կը զործադրուի):

Շողակաթ հանըմ վերէն .

— Ծո Գէորդ, ամօթ է, տղաս:

Տղոց գուարթ խումբը՝ վարէն: — Կո՛ւ կո՛ւք: — Գէորդ զաւակս, մի ըներ ամօթ է, հայրիկիդ խապար կուտամ, միւսիւիդ կ'ըսեմ: — Կո՛ւ կո՛ւք (տարափը կը վերսկսի առջինէն աւելի սաստիկութեամբ): — Հայտէ ծօ, չափիսըն շուներ: Գէորդ, զաւակս, դուն անոնց ույմիշ մըլլար, անոնք անառակ են: — Կո՛ւ կո՛ւք, (դարձեալ տարափ): — Ամօթ է, եավրում, ձեզի շեքէր տամ տէ տուներ նիդ գացէք: — Եեքէր, հէ՛ . . . անոր ասոր տղուն շեքէր տաւ բերնէնին խօսք խաբմիշ ընող Շողակաթ, ա՛րշ, տղաք: Լիմօնի կեղեւները այս անգամ այն աստիճան ուժագին կը զարնուին որ չօրս պակակի շառաչմամբ խորտակուելով կտորները Շողակաթի գլխուն վրայ կը մաղուին. որ ճարահատեալ, բիր ի ձեռին փողոցին դուռը բանալով կ'ուզէ դուրս ելնել յարձակողները վաներու համար. սակայն մեծ կ'ըլլայ զարմանքը խեղճ Շողակաթին, երբ կը աեսնէ դրան չքացուիլը. պլզմիկ խումբը յարձակելէ տուած դուռը դուրսէն չուանով պինդ մը կապած էր: Դ. Փ.

### ԺԱՄՈՒՆ ԹԱՊԱՅԹՆԵՐԸ

Մարտիրոս աղան ստիպողական գործի մը պատճառաւ առաւտօտուն կանուխ ելած կը պատրաստուէր մեկնիլ տունէն:

Կէնը. — Քուզում Մարտիրոս աղա ինծի քանի մը փարա տուր սըլէ:

— Ի՞նչ պիտի ընես . . .

— Տէր ողորմեա՛, աս ալ մօտա՞ հանեցիր, քանի փարա ուզեմ նէ սէպէտը, հիսապը կը հարցնես, իշտէ ժամ սիփսի երթամ, թապտիսը ձղելու փարայ պէտք շըլլո՞ր:

— Բաննոց մը հերի՞ք է:

— Բաննոցը ի՞նչիս կ'օդուէ . . .

— Բառաւննո՞ց մը . . .

— Հիշ չի տաս տահա աղէկ է:

— Վաթսուննո՞ց մը . . .

— (Բարկաննալով) ամա՞ն քուզում Մարտիրոս աղա զունձախի՞ ելեր ես ինծի հետ:

— Առ սա երկու քնոցը, սասկահայըն սիփտահը էթտիք, իշմիլզ ըրաստ ալք . . .

— Ճանըմ այն երկու քնոցը ո՞ր մէկին տամ, տուզինաներով պտտող թապամներուն մի, եաղլեցնող կնկան մի, պատարագւոր տէրտէրին ժամուց մի, չօճուխին սիփին մի, ո՞ր մէկին, ըսէ՛ նայիմ, չօք շէյ . . .

— Զըսես քի տասը զրշ. տուր, մէյմըն ալ ելեր ես. քի, սըկէ քանի մը փարա տուր տէի:

— Է՛յ հապա, քիշէն շատ համացիր, հիշ չէ նէ հինդ նոց մը տուր:

— Այօղուլ, ես ալ ժամ կ'երթամ ամա քսան եր-

առւն փարայով կ'ազատիմ:

Ինչեն. ան սիւրիւյով թագախները վերի ծարէն քրդելու ըլլան նէ ի՞նչ կ'ընես:

—Ես ալ ժամուն վարի ծարէն դուրս կ'ելլեմ:

Կինը. —Ես սնանկ բան չեմ կրնար ընել. սըկէ տուն հիշ չէնէ հինգնոց մը օլուուն տուր ըսի. գործերս լմացնեմ տէ պատարագին հասնիմ: (Մարտիրոս աղային միամտութիւնը բռնելավ):

Պէ՛, մարդ Աստուծոյ, ի՞նչ թօհաֆ կնիկ ես տուն, մէկ ուզածդ մէկալին ույմիշ չըլլար կոր: Հասկայ, տահա քունդ կլօխդ է՛ քսաննոց մը ուուի չի հաւնեցար, քառասունոց տուրի չի հաւնեցար, հիմայ ալ ելեր հինգնոց մը կ'ուզես. ես հինգ փարանոցը ուրկէ գանամ:

Այս ըսելով դուռը բանալը եւ գոցելը մէկ կ'ընէ եւ առանց կնկանը խօսքին ականջ կախելու: Կ'անէ կը քալէ:

Խոկ կինը Մարտիրոս աղային ոյս տիւպառային վըրայ կատղելով մինչեւ իրիկուն ոչ հաց կ'ուտէ եւ ոչ ջուր կը խմէ, փոթորկալից ամսերը մորքին մէջ դիզելով կ'սպասէ ամուսնոյն շուկայէն վերագրածին:

Վ Ե Ր Ա. Դ Ա. Ր Զ

Այրը. — Ձաթ . . . Ձաթ: (Բացող չգոյ)

— Ձաթ . . . Ձաթ: (Ձայն չգոյ):

Ձաթ . . . Ձաթ . . . Ձաթ:

(Կինը պատկառելի դէմքը խարը մը կախած կ'երթայ դուռը բանալու:)

Այրը. — Բարի իրիկուն: (Պատասխան չկայ):

Մարտիրոս աղան աչքին ծայրովը կինը կը դիտէ եւ գուշակելով մօտալուտ փոթորկի մը սպառնալիքը, առանց յայտնի ընելու դիշերնոցը կը հագնի եւ պահ մը հանգիստ առնելէ վերջը, խօսակցութիւն մը բանալով, կը ջանայ կուռին առաջքը առնել:

Այրը. — Ո՞ֆ, ամմատա տաք կար ասօր, տէրէճէն շուքին մէջ 30 է եղեր, խօշ վազը խաղէթաներն աղ կը գրեն եա՛, առանկ երթայ նէ հիւանդութիւն մը սիտի գայ կ'ըսեն կոր:

Կինը. — (Մէկուսի) կար տէ վերնայի:

Այրը. — Հէմ տուրսերն ալ հիւանդութիւն կայ կ'ըսեն կոր. խառանթինաները շատ տիխաթ կ'ըսեն կոր եղեր, առանկ քի հավայէն կացող խուշերը պիկէ դիւդուլէմիշ կ'ըսեն կոր. հիւանդութեան անունն ալ ըսին ամա մօռցայ, շանրախոդ մի, յանտախտ մի, եանի եռու մուրճախին հայերէնը:

Կինը. — (Մէկուսի) բերանը երթաա. սըւոր նայէ, կայներ ինձի խուրտ մասալի կը կարդայ կոր:

Այրը. — Եիտակը աս հավաներուն սանկ մէկ երկու ամսուան համար մարդ գեղ մը երթայ նէ գէշ չըլլար, նայիմ, տեղէ մը 500 դրչ առնելիք ունիմ աս օրերս բրցնելու ըլլամ նէ, հայտէ պիտի ըսեմ, շիտակ սօլուխս Մալ-թէփէ պիտի առնեմ օլուխ շօնուխով:

Կինը. — (Մէկուսի) սօլուխդ կտրի . . .

Այրը. — Մժափելով հէ՛. սօլուխսամա մի ըրի ըսիր, էյ ափէրիմ, կնիկ, ես ալ առտուն շիտակը պիտի ըսէի

քեզի, ամա մոռցայ. հէմ ալ աս հավաներուն սանքի շաբաթը մէկ երկու անգամ ընես նէ գէշ չըլլար:

Կինը. — (Ալ համբերութիւնը հատած) ան չէ ամս զիմացինդ շօնուխսի տեղ ես տրեր տէ, քիթին կը խընտառ կոր . . .

Այրը. — [Պաղ արեամբ] փառք Աստուծոյ նոր տեսած քիթս չէ եա՛ երեսուն տարուան տեսած քիթս է. ինչու խնդամ չէ՛, այս գիշեր փոխեր, պաշխա քիթ մը տրեր ես նէ, անիկայ չլիտեմ, հէմ ես քեզի ի՞նչ ըսի քի, անանկ ալէ ֆլէնմիշ եղար. քեզի օրդալիսէն հաւատիս տուի. Մալ-թէփէ տարի. չինած սօլուխլամայիդ համար ափէրիմ ըսի, ասոնք քիթիդ խնտա՞լ է. մե՛զք ինձի քի, կայներեմ տէ սիրտ փար կը հատցնեմ, թէվէքէլլի չեն ըսեր քի, կնիկ խըսմին նամքէօր է:

(Կինը առիթէն օգուտ քաղելով):

Որի՞ նամքէօր կ'ըսես կոր, ինձի՞ ես ատ լախըրտըն, առտուընէ մինչեւ իրինկուն աշխատէ, կերակուր եփէ, շամաշիր ըրէ, կար կարէ, տախտակ սրբէ, օտաները աւէէ, հորէն ջուր քաչէ, ե՛լ, ինջի՛ր, տուռ բաց, տուռ գոցէ շօնուխմն մազերը սանտրէ, թէփին շտկէ, եկող դացողին ճուղապ տուր, հոգիդ բերանդ բեր, թել դերձան եղիք տէ. մէջ մըն ալ նամքէօր լէ. հէմ ինձի նայէ շտակը . . .

Այրը. — (Ընդմիջելով) կայնէ, մարդ Աստուծոյ, կայնէ, սոլուի առ քիչ մը աս ինչ անիծեալ խօսք էր ըրի տէ չինեէխս մազինային իլլիմ տուի:

Կինը. — Ինձի նամքէօր հէ՛. Հիմայ ինչ խըտար ծան ունիմ նէ եանկըն վար կը պոռամ, ասլը իմսիրտա առտուընէ պէրի, լեցունի է, պարուելիք տեղ կը փընտընեմ կոր:

Այրը. — Տէր Աստուծած ինչ փորձանքի հանդիսկեցայ, ուսկից ալ այդ բառը միտքս եկաւ:

Կինը. — Ինձի նամքէօր ըսել հէ:

Այրը. — Լազ անցայ պէ՛, ես չէի ըսողը:

Կինը. — Հիշ միտքէս պիտի չելլէ նամքէօր հէ՛:

Այրը. — Բիւշման եղայ ըսելուտ:

Կինը. — Ես աս տարիքս եկեր եմ. նէ հօրմէս նէ մօրմէս . . .

Այրը. — Բիւշման եղայ ըսինք եա՛:

Կինը. — Ծանր խօսք մը լսած չէի . . .

Այրը. — Բիւշման եղայ . . .

Կինը. — Հէմ տէ ձէսպա փարայով լեցունի էր. հիմայ ժամանակին առնելիք սոլուխս պիտի խարճէին:

Այրը. — Բիւշման եղայ . . .

Կինէ մի ժամ մէսէլէսինէ կէլտիք:

Կինը. — Թէվէքէլլի չէ քի գործերնիդ ըրաստ չերթար. չախընթը ըլլայ նէ 10-15 դրչ. կը նստիք կը խարձէք, չէք նայիր. ժաման փարայ, պասմա փիստանի, սանկ աժան շապղամ մը փարա ուղեցիր մի, հազարում մէկ մասալը մէկ փարայի կը կարդաք, լոխըրտները ուղածնուդ պէս կը հասկնաք . . .

Այրը. — Առ, պէ՛ կնիկ, սա հինգնոցդ առ տէ ծանդ կտրէ:

Կինը.—Ճանըմ Մարտիրոս աղա, անքի հինգնոցը սիրտի տայիրնէ, մեղքը չէ՞ քի ատտար սիրտ փոր կը հատցը։ Նես, հիմայ խապահաթը ո՞րինն է, սա փարսն առտուն տայիր նէ չէ՞ր ըլլար. հէմ ժամիկո կ'երթայի, հէմ աս խըտար խըրուանմիշ չէիր ըլլար։

Այս տեսակ վէճեր ընդհանրապէս կը պատահին կարգ մը տուներու մէջ, արդ եթէ թաղական աղաները չեն ուզեր ընտանեկան այս տեսակ վէճերու տեղի տալ, թաղախներուն թիւը գոնէ քիչ մը պականցնելու են։

ԴԻՏԱԿ

Կը յուսա՞ք թէ ամէն շղթայ իր ծայրը ժամացոյց մը ունենայ։

Կը յուսա՞ք թէ ամէն ծառիկ կարդացող, անպատճառ դրամ վճարած ըլլայ։

Կը յուսա՞ք թէ բանը գործը ձգող, թաղային վարժարաններու խառնուիլ ուզող, երիտասարդներուն մէջ հողպալաներ չգտնուին։

Կը յուսա՞ք թէ իրենց պէյէն վեր գործերու մէջ մտնող թեթեսոլիկներ չգտնուին։

Կը յուսա՞ք թէ եկեղեցի չգացող անկուտիները քահանաները պատրուակ շրունեն։

Կը յուսա՞ք թէ ամէն շիւ պատողին գրապանները ծակչըլլան։

Կը յուսա՞ք թէ ուսուցիչներն ալ առտու իրիկուն Բագոսի երկրագութիւն չընեն։

Կը յուսա՞ք թէ միեւնոյն եւաֆէ եղողները մէկզմէկ սիրեն։

Կը յուսա՞ք թէ զարգացեալ կարծուածներու մէջ ճմարիտ ուստալներ ալ գտնուին։ ԹԻՌ-ԹՈՒ Բ

## ԽԵՆՔՈՒԵՑԻՆ

Ուրիշի մը հագուստները հագնելով 5 ոսկիի շինել տուփ ըսելը (ականջը խօսի Ե. . . ին)։

—Քննադատական պարզ յօդուածի մը, պատասխանելու համար 2 ամիս աշխատելը։

—Ծնողքի հանգստութեան համար, կինը անդժօրէն աշխատցնելը։

—Զաւկի մը ամբողջ գոյքը շատեր ըսել եւ լուսէք չէն-դիմէւ ըրիր ըսելը։

—Հօր մը նիւթականին օգնող զաւկի մը համար, «Ճարաված» ըսները ըսելը։

—Յօդուած մը ուրիշի գրել տալով, անդին ասդին «Ես գրեցի» ըսելով պարծենալը։

—Սեւին ճերմակ, լուսին խաւար ըսելը։

—Դասատուի յօդուածի մը կարեւորութիւն տալով գրիչը ձեռք առնելը։

—Գրապանը 5 դրշ ունենալով պէտահանէն նստիլ մէ-լէններու վրայ ճառելը։

—Լեցուն—տօլդուն ըսել կ'ուզեմ—գանկի մը դաս-տարկ ըսելը . . .

—Ասոր անոր, աղտոտ աղտոտ բանրասանին կուտ մը տալը։

—Եկեղեցականութեան բնաւ կոչում չունենալով, վարդապէտ ըլլալու հետամուտ եղող՝ եւ քիչ վերջը կը ծիկը դնողէ մը մեծ մեծ բաներ սպասելը։

\*\*\*

## ԿԸ ՅՈՒԽԱԱ՞Ք ԹԷ

Կը յուսա՞ք թէ ամէն իւսի տակ, շնորհ շնորհ մարդ գտնուի։

Կը յուսա՞ք թէ ամէն բանի խառնուողները, բանէ գործէ հասկնան։

Կը յուսա՞ք թէ իրենք զիրենք լուսաւորեալ կարծողները, բուն լոյսին քովյարդ ունենան։

Կը յուսա՞ք թէ երկու հատ գիրք կարդալով, թերթի մըն ալ բաժանորդ գրուելով, սիրամարգի պէս քալելով, ասոր բարեւ չտալով, ուսումնական համարուի, մարդ։

«ԾԱՂԻԿ» ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

ՀԵՏԱԿ. Հալէալ։—Չեր գրութիւնները կը հրատարակուին եթէ սոտորագրէք զանոնք ինչ-պէս որ ասկէ առաջ յայտարարած ենք, բուն սոտորագրութիւն չունեցող յօդուածները չպիտի հրատարակուին։

Ա. Պ. ՄԵՐԻՔԻ Պ. — Դպրաց դասու անվայել արարքի մասին ձեր զրկած գրութիւնը յաւ ուաջիկայ շաբթուան «Ծաղիկ» մէջ պիտի հրատարակուի տեղուոյ անձկութեան պատճառաւ։

### “ՄԱՂԻԿԻ” ՀԵՌԱԴԻՒՐՆԵՐԸ

ԱՏԱՅԱՉԱՐ, ՑՈՆԻՍ 17. — «Ծաղիկի հոպապալա քըն-նադատին, զուգագեղին հաւկիթը թապափին մէջ եփ-ուած է, Ծաղիկի կողմէ խոստացուած սուլու Ելիօնին կ'սպասուի:

ՍՊԻԻՑԱՐ, 17 ՑՈՆԻՍ. — Իճատիչի գորոցին հոգա-քարձութիւնը, օգափոխութեան անուշ եղանակը չփափու-ցնելու եւ գործերը երեսի վրաց չճգելու համար, վերջին նիստին մէջ որոշած է նոյնօրինակ գործերու մէջ հմուտ վարժ եւ ջլք մրւակ Ք. Են յանձնել: Կ'իմանանք թէ ոյդ մենտորը իբր արդիւնք իր բազմաշխատ յոդնու-թեան դպրոցին որմերը ծակելով երկու գռնակ բացած է ի գիւրութիւն երկսեռ վարժապետաց երթեւեկութեան:

Քաւէրժ կեցցէ լեռն այն վասեմ, որ կոչի թէշիւ:

ՏՕԼԱՊՏԵՐԻ 11 ՑՈՆԻՍ. — Փոխառեաւուչը մտածելով որ Ս. Պատրիարք Հայրը թերեւս աշակերտաց ցերեկեայ ճաշին հակառակ է՝ տղայոց սիմիներն ու զըսընները ետ դրկեց:

Ն. Ց. 11 ՑՈՆԻՍ. — Ս. Պատրիարք Հայրը քննելով փոքր տղայոց վիճակը, փոխառեաւուչին աշակերտաներէն ա-ւելի յառաջադէմ դուած է՝ զանոնք, ասոր վրաց փոխառե-սու չը բարկութենէն այնշափ ակրաները սիմեր է որ ա-նոնցմէ երեքը խախտեր են:

## Ա Զ Գ Ա Յ Ց Ի Ն

Ս. Պատրիարք Հայրը Ցունիս 11 ուրբաթ օր բերայի վարժարանները այցելեց: Էսաւեան վար-ժարանէն մինչեւ Տօլապտէրէի աղքատուկ ծաղկոցը մեծ ոգեւորութիւն մը ցոյց տուին Ս. Այցելուին պատշաճ ընդունելութիւն մը կատարելու համար. ծաղիկներով զարդարուեցան, աշակերտաց կիրակ-նօրեայ զգեստ հագցուեցան, երգեր երգուեցան, ճառեր խօսուեցան, ի մի բան եղան ինչ որ հարկ էր նոյն վարժարանները իրենց իսկական վիճակէն հանելու և բարեկարդ, կանոնաւոր, մաքուր ցու-ցընելու համար: Ասոնք աղէկ, բայց հարցում մը կայ որ ինքինքնիս չենք կրնար զսպել ուղղելէ. այսինքն, ի՞նչ օգուտ ունի այս տեսակ պայմանա-դրական այցելութիւն մը և ն. Տօլապնութիւնը կրցաւ ճշգրիտ գաղափար մը կաղմել նոյն վար-ժարանաց կրթական, ուսումնական վիճակին՝ պաշտօնէից կարողութեան և պաշտօնավարու-թեան որակին վրայ. կը ցաւինք որ մեր ամէն լաւատեսութեամբը ստիպուած ենք «ոչ» պատաս-խանել և հետեւաբար ն. Տօլապնութեան այցե-լութիւնն ալ անօգուտ նկատել:

Փափաքելի էր որ Ս. Պատրիարք Հայրը աղ-դային հաստատութիւնները այցելէր միշտ անա-կնիկալ կերպով՝ որ ամէն գտնուած անկանոնու-թիւնները և զեղծութեները որոշակի տեսնելով դարման տանիլ պիտի խորհէր իր համայնածանօթ բարեացակամութեամբ և նախանձախնդրութեամբ:

— կը լսենք թէ Ս. Պատրիարքը Բերայի վարժա-րանները այցելելու առթիւ, Բանկալթիի գերեզ-

մանատան մէջ գտնուած դպրոցի շէնքին անյար-մարութիւնը տեսնելով, մտադրեր է կայս. կառա-վարութեան դիմում ընել, հին շէնքին մօտ գըտ-նուած նոր շէնքին աւարտմանը մասին արտօնու-թիւն ստանալու համար: Նոյնպէս Տօլապտէրէի վարժարանի խարխուլ վիճակն ալ ն. Տօլապնու-թեան ուշագրութիւնը գրաւելով, սրոշեր է բե-րայի մէջ հանգանակութիւն մը կատարել տալով, նոյն գետնին վրայ նոր դպրոց մը կառուցանել:

— Ուսումնական Խորհուրդը ցորչափ իր պաշտօ-նին վրայ մնայ, իր սեղանին վրայէն չպիտի կրնայ վերցնել կէտիկ Փաշայի վարժարանին խնդիրը:

Ս. յս օրերս վերատին խնդիր եղած է այդ վարժարանի ներքին անբարոյական վիճակը և տե-զական թերթեր հրապարակած են զայն, թէն ոչ այնքան ճշգրիտ կերպով:

Պատմենք նախ իրողութիւնը:

Գեղեցիկ առաւօտ մը, վարժարանին մէկ վարժուհին իր ազգականներէն ծ տարեկան աղու մը ձեռք նամակ մը կուտայ, վարժարանի ուսու-ցիչներէն մէկուն հասյէին ուղղուած. տղան տես-չին կը յանձնէ այդ նամակը զոր անմիջապէս կը բանայ (անիրաւաբար անշուշտ): Նամակը նոյն գիշերը պատհաճ տիսուր, բայց շատ ըսաւը գէպք մը յի-շելով, անճոռնի յայտնութիւններ կը ընէ և նոյն օրը հիւանդութեան պատճառաւ վարժուհին դպրոց չկարենալ երթալլ կ'իմայնէ: Տեսուչը անմիջապէս նամակը կը յանձնէ Թաղ. Խորհուրդի ատենապե-տին որ նոյն միջոցին Խորհուրդարանն է եղեր:

Խորհուրդը խկոյն քննութեան ձեռ-նարկելով, բայց ի մէկ անդամէն համոզում կը գո-յացնէ թէ այդ նամակը՝ վարժուհին դրին նը-մանցուած և անոր ստորագրութիւնը կեղծուած շինծու գրութիւն մըն է:

Արդ, այս խնդրոյն մէջ, ըստ մեզ, խրաքան-չիւր պաշտօնեայ և մարմին՝ իր մասին հարկ ե-ղածը կատարած է.

Տեսուչը նամակը խկոյն Թաղ. Խորհուրդին յանձնելով պատասխանատուութենէ զերծ կը մը-նայ անշուշտ:

Ուսումնական Խորհուրդը՝ իր կրթական տես-չին միջոցաւ խնդրոյն տեղեկացած և յանձնա-րած է Թաղ. Խորհուրդին, նախնական քննու-թիւն մը կատարել և տեղեկադրել իրեն, ինչ որ ամէնէն բանտկան մահօրինութիւնն է:

Թաղ. Խորհուրդն ալ չէ դպրոցուցած այդ պաշտօնեամբը, քանի որ համոզում չէ գոյա-ցուցած թէ մեղապարտ են վարժուհին և ուսու-ցիչը:

Արդարութիւնն է ուրեմն սպասել քննութեանց վախճանին ո և մէկ կողմը դատապարտելու հա-մար:

## “Ա Գ Ա Մ”

«ԳԱԼԵՆՏՔԵԱՆ ՆՈՐԱԳՄԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒԽՆ» առնովվ սոյն գործը վերջապէս ակամաւ հրատարակուիլոր կ'ուսուցանէ արանց եւ մանչ տղոյ ամէն տեսակ հագուստներ ինչպէս նաև ՕՍՄԱՆԵԱՆ զինուորական ու քաղաքային համազգեստներ ԶԵԽԵԼՈՒԻ եւ ԿԱՐԵԼՈՒ եղանակը, բոլորովին նորագոյն եւ խիստ դիւրըմրոնելի էմթոտով մը»

Գողոներուն դիւրամատչելի ըլլալու համար՝ ընդհանուր գործը բաժնուած է 3 հատողներու։ Ա. հատորը կը պարունակէ բոլոր դաշտական հագուստները, իրենց ամբողջ մանրամասնութեամբ։ Գործը բնափի թղթի վրայ, գեղատիւալ 200 մեծադիր էջէ եւ 48 միմատիւալ տախտակներէ կը բաղկանայ, 250է աւելի արտայայտիչ օրինակներով ու պատկերներով։ Իր գերսպանց առաւելութիւնն այն է որ ԶՍՓԱԿԱՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ եօթ, ինն կամ տասնեւմէկ չափով ձեւել կ'ուսուցանէ ամէն կաղմուածքի վրայ։ Ա՛լ աւելի մատչելի ըլլալու նպատակաւ, Ա. հատորին բաժնանորդագրութիւնը բացուած է միայն 3 ամսուան համար կէս օսմ. ոսկի՝ կանխիկ. թղթատարի ծախքով 60 դաշեկան։

Դիմել միակ կերպոնատեղին Մ. Գալէնտէր, Թարագծիւար փողոց, թիւ 49, կ. Պոլիս։

## Ե Վ Ի Թ Ը Պ Լ

[ՄԻԱՑԵԱԼ ՆՈՀԱՆԳԱՅ]

### ԱՇԽԱՐՀԻՍ ԷՆ ՀԶՕՐ Կենաց Ապահովագրական ՀԱՆԿ.

ԵՐԱՇԽԱՐՀՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽՆ է

1 Միլիառ 227 միլիոն մրանք  
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ կ. ՊՈԼՍՈՑ

ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒՇԱՑԱՑՈՒՐ

## ԹԱՇՃԵԱՆ ԵՂԲՈՐԵ

Բերա Մեծ Փողոց թիւ 308 Քօնուական պամաց

Պատիւ ունին ծանուցանել իրենց բարեկարգութեամբ յաճախորդաց թէ իրենց վաճառատունը գեղագիտուածէ, միեւնոյն տեղը, ուր կը ծախտիք ըստ առաջնոյն կանանց շրջազգեստի համար ամեն տեսակ պիտոյք, Տուղթներ, կոճակ, ասթիներ, ժապաւէն, ժանեակ, եւայլն եւայլն, ու կանանց արդուզարդի վերաբերեալ իրեղէններ, Բարիզի առաջնակարգ գործարաններէ պատրաստուած։ Այս վաճառատուն իր 25 տարուան յարատեւթեամբ արգէն արգոյ յաճախորդաց վատահութիւնը գրաւած ըլլալով աւելրդ կը համարուի կրկին յանձնարարել։

[Հաստատեալ յամին 1852]

Տ. Ա. ԽԱՐԴԱՌՈՒԹԵԱՆ եւ ՈՐԴԻ

Ա.ՄԵՐԻԿԱՆ-ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

Թիւ 396, Մեծ-Փողոց Բերա

(Եանիի Գարեջրատան վրայի յարկը ։ Ֆիշէ Զըպուգեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամենասաստիկ ցաւած ակունքն մէկ անգամէն կը լեցուին, յաւով դիմելու եւ բուժուած վերադառնալու պայմանաւ։

Նորահնար եղանակաւ, նուրբ, ճաշակաւոր եւ դիմացկուն արհեստական ակունքն կը պատրաստեն, յարեւ նման բնականի, դէմքի ձեւաւորութիւն ըստ տարիքի, ծամողութիւն, եւ ազատ արտասանութիւն երաշխաւորեալ։

Բերնի հիւանգութիւնք կատարելագէս կը բուժուին, ինչպէս նաև թմրեցուցիչ գեղերու, եւ ամենակատարելագործեալ աքցաններու միջոցաւ առանց ցաւի ատամահանութիւն։

Յ. Գ. Զմեռները կիրակի օրերն ալ, (մինչեւ կէս օր), ինչպէս նաև ամէն օր, մինչեւ կէս զիշեր) հիւանդկ'ընդունին Բերայի գործատեղին։

## Ա. Զ Դ



Այս անդամէլ վաճառուեին մէծ ու փոքր քանակութեամբ Աղջ Հիւանգանոյի սեպհանմարաւա գերձաններն հընարիչ Մեսրոպովիչի գրասենեակներն որ ի կ. Պոլիս Գամանու խան թիւ 1:

Այս առթիւ կը խնդրուի Արդոյ հասարակութեամբն որ փութան փորձել այս գերձաններն Փորձառու եւ մասնագէտ անձննք հաստատած են առաւելութիւնը հրապարակի վրայ գտնուած առաջնակարգ գերձաններէն։ Փորձեցէք եւ անմիջապէս պիտի տեսնէք առաւելութիւնը։

Եւ միանգամայն օդնած պիտի րԱՄՔ Ս. Փրկչի Աղջ Հիւանգանոյի հարիւրաւոր խեղճ եւ անկար պարապարելոց։

## Բաժանողագրութիւն [Լկանխիլի]

Պոլիս եւ Գաւառներ Տրկն. 50, Վեցմա 25, Եռմ 15 դջ. Օտար երկիրներ » 12, » 6, » 3 ֆր. Դրամի տեղ բօսթայի բուլ ալ կ'ընդունուի Գաւառներէն։ Թղթատարի ծախքը մեր վրայ է։

ՄԱՂԻԼԻ Խմբագրութեան եւ Վարչութեան վերաբերեալ ամէն գրութիւնք պէտք է ուղղուին Ս. Աղջ Հիւանգանոյի հարիւրաւոր խեղճ եւ անկար պարապարելոց։

## ՄԱՐՏԻՐՈՍ ՏԼՈՒԺԵԱՆ

ՏՆՈՐԷՆ ԾԱՂԻԿ ՇԱԲԱՑԵՐԵՐԻ

Ղալաթիա, Նորատունկեան խան

Արտօնատէր Ա. ՍՍ.ՔԱՅԵԱՆ

ՏՊԱԳՐԱԲԻԹԻՒԻՆ կ. ՊիՊէրեԱՆ

Զիւմպիւլի խան միջնայարկ թիւ 18